

Կատ անգաման բանն որ աչքով  
տեսեր ու խաբուեր ենք, ձեռքով  
շօշափելով՝ անոր ձշմարտութիւնը  
կը ստուգենք . և զարմանալու բանը  
աս է որ կուրեր կը գտնուին որ մա-  
տուցներուն շօշափելովը ոչ միայն նիւ-  
թին ինչ բան ըլլալը կ'իմանան , այլ  
նաև անոր գոյնն ալ, որ տեսութիւնը  
միայն պիտի իմացուեր : Ծ օշափա-  
կան զգայարանքին գործարանը մար-  
մնոյն վրայի մորթն է , որ զարմանալի  
մանրաթել ջղերով հիւսուած է՝ բա-  
րակ կտաւի պէս . մորթին երեսը եր-  
կայն բարակ գծերով լեցուն է . և ո-  
րովշետև աս ջղային գծերը աւելի  
մարդուս մատուցներուն վրայ շատ  
են , անոր համար մատուցները աւե-  
լի զգայուն կ'ըլլան քան մարդուս մէ-  
կալ անդամները : Ուստի միայն մար-  
դուս ձեռքը գլխաւոր գործարան ու  
սքանչելի գործիք մըն է , որ ամէն ար-  
հեստի ու ամէն բանի յարմարու-  
թիւն ունի կատարեալ կերպով . որով  
հետև մէկալ ամէն կենդանիները  
կամ ամենևին ձեռք չունին , և կամ  
ձեռքի նման ունեցածնին ալ աւելի  
ոտք կ'ըսուի՝ քան թէ ձեռք : Եթն-  
դանեաց մէջ միայն կապիկը մարդուս  
նման ձեռք ունի , բայց անով ինքը  
քանի մը դիւրին բաներ հազիւ կըր-  
նայ ընել . իսկ մարդկանց ձեռագործ-  
ները անթիւ ու անհամար են : Օ ար-  
մանալի են մարդուս ձեռքին ունեցած  
այսչափյօդուածներն ու խաղերը , որ  
ինչպէս ջղերով իրարու հետ կապկը-  
սուած ու անանկ միացած են՝ որ  
մարդ ուզածին պէս կրնայ աս յօ-  
դուածներն ու խաղերը շարժել . զար-  
մանալի է նոյնպէս ասոնց ունեցած  
ոյժն ու ամրութիւնը , որոնցմով  
մարդիկ երկայն ատեն կրնան աշխա-  
տիլ բանի մը վրայ : Վարդուս ձեռ-  
քին մաշկը թոյլ է , որով կրնայ մարդ  
ձեռքերը ուզած ատենը բանալ ու  
գոցել , ու մատուցներուն ներսի կող-  
մը մնութ ու փափուկ է . իսկ ծայրի

ըղունգները ամրութիւն ու միանգա-  
մայն տեսք կուտան մարդուս մատուը-  
ներուն :

Ուսերը մարդուս մարմնոյն զօրա-  
ւոր տեղերէն մէկն է , որով մարդ  
կրնայ ուսին վրայ ծանր ծանր բեռ-  
ներ վերցնելու տանիլ : Ուսերը զա-  
նազան շարժմունքներով մարդուս  
շատ տեսակ զգացմունքները կ'իմա-  
ցընեն . զոր օրինակ ուրախութեան  
ատեն տեսակ տեսակ կերպերով կը  
շարժին թեւերը . իսկ տրտմութեան  
ատեն վար ընկած կախ կը մնան ,  
խնդրուածքի ու աղօթքի ատեն ալ  
շատ անգամ դէպ'ի երկինք կը բար-  
ձրանան , որով կ'իմացուի թէ մար-  
դուս մի միայն յոյսը լ'ստուծոյ վրայ է :

Լ մէն բան մարդուս աղէկ կամգէշ  
երեցընողը աչքն է , որ մէկալ ամէն  
զգայարանքներէն աւելի մարդուս ե-  
րեսին կենդանութիւն մը կուտայ ի-  
րեն վառվըռուն շարժուածքովը , և  
մարդուս ներքին զգացմունքները  
կարծես թէ մէկ կերպով մը աչքին  
վրայ գծագրած կը տեսնուին . ա-  
նանկ որ աչքը մարդուս հոգւոյն հայ-  
լին կը սեպուի . վասն զի տեսողական  
ջղերն ալ անմիջապէս ըղեղին հետ  
հաղորդակցութիւն ունին , ու աչքը  
ինչուան որ չտեսնէ թէ ախորժելի և  
թէ անախորժելի բաները , մարդուս  
միտքը նոյն զգացմունքները չկրնար  
ունենալ : Ի այց աչքի պէս սքանչելի  
գործարանին ինչ կերպ կազմուածք  
ունենալը կ'արժէ որ համառօտ մը  
զուրցենք ուրիշ անգամ :

Հ . Մ . Տ

ՄԱՐԴՈՒՍ կարծիքը իր ծոցի ժամացուցին նման  
է . ինչպէս որ իր ժամացուցը ուրիշներուն ժամա-  
ցուցին պէս ետե կամ առաջ չիսանիր ամէն ատեն ,  
այսպէս ալ կարծիքը ամենուն կարծիքին չարմար-  
ցըներ :

ՓՈՓ